

# ՅԻՇԱՏԱԿ ՀԱՅՐԵՆԻ

**Հ**ՅՎԱԾՈՄԻՑՈՂ, որպէս շուշան ձիւնափառ ,  
 Որ ընդ երեկօ յարփւյն շողից տօթահար  
 Ե շնորհ անոյշ կըքէ զճակատն ՚ի խոնարհ ,  
 Եւ անձկանօք մընայ ցայգտին զովլարար .  
 Մինչ ուղեւորն անցեալ ընդ այն յամիաքայլ  
 Դեռ հիասքանչ գիտէ ըզգեղն թառամեալ .  
 Այսպէս ՚ի քեզ բերին աչք իմ տրտմասուդ  
 Ո՛ սիրունակ ինձ թագուհիդ փառազուրի .  
 Եւ հրաշցեալ պիշ ընդ աչկունսդ նըւազկոտ՝  
 Առկայծք նախին քայոց փառաց անազոտ ,  
 Լայնահառառ հեծեմ ողբովք սրտաբուղին ,  
 Եւ պազպաջեն աչքս յարտասուաց ՚ի դառն ուղիւ :

**Ա**յլ երանի թ'էր իմ լալեաց յորդառատ՝  
 Յառցդ ՚ի տիս պՃնեալ վեհիդ ըզճակատ .  
 Յանկարծ սրտիս դառըն հառաջք հրամանուած  
 Զյաւիտենից գլեալ ձիւնիցն ըզզանգուած՝  
 Եւ ածէին քեզ ջինջ դարուն ծաղկաբեր ,  
 Իբր ՚ի Մասեաց ՚ի սուրբ կողէն սառնասեր՝  
 Խոյս տայ հիւսիս յուղիսից վիժակ բիւրեղեայ ,  
 Մինչ ընդ այերս նիցն սըլիք Եդէմայ :

**Ա**յլ ինձ եղանկ որ հեծեծեմ սիրտ ՚ի կոճ  
 Քան ըզմուունչս Ովկէանուն անդնդոց .  
 Եւ շիմք աշացս իբր ՚ի ցուրտ վէմ դամբանին  
 Պաղեալք համբուն ՚ի շաղս փոխին ցրաագին :

**Ե**ղերամարց հանգին յաւերս թափառեալ ,  
 Ուր հսկոյից նեղին աճիւք լուսափայլ ,  
 Հերք գիտախոււք , աչք ՚ի շիրիմա ակնկոք՝  
 Լայցուցանես զլերինս ՚ի յողք աղէկաոր :

**Ա**յն ինչ գլեալ զանիւս կառացն արծաթեայ՝  
 Լուսին ոգի գիշերց իբր հարսն նաղեալ գայ ,  
 Եողալ առ կախ ՚ի գերեզմանս Հայկաղանց ,  
 Զերդ ՚ի տաճար լապտեր փայլուն եւ անանց .  
 Յայնմամ զմոօքդ սաւառնեալ յուշք անցելցն ,  
 Զոր օրինակ տըմսն սաղարթք աշնայնոյն՝  
 Խուռըն գիմեալք բարդ բարդ կուտին հողմալար ,  
 Եաւը ըզմառովն որ նախ նորիմբք պերճանայր ,  
 Առ մըխիթարին թախծեալ սրտից բարբառիս .  
 « Քանիցս անցեալ զինեւ յաւուրսն անդ նախնիս ,

Յորժամ փայլէր յիմ գլուխ պըսակ բիւրակնեայ ,  
 Եւ սիդաղանծ նազէի գահն Արամայ ,  
 Լուսին վըկոյ կացեր յերկնից ՚ի խորան  
 Ընդ աստեղաց պարուն փառացս աննըման .  
 Քանիցս նըշլքդ փայլ ըդփայլի ծըփացին  
 Յորժամ ՚ի մարդս մեղու հոսանք խաղային ,  
 Եւ արքենայր երկիր ՚ի յիւղ եւ կարագ ,  
 Կաթն ՚ի պտկանց ծորէր գառանց ըսպիտակ .  
 Կարմիր վարդին պէս վիթըթէին գիրդ մանկունք ,  
 Մանկունք կայտառք , Հոյոց բաղդին աստեղունք .  
 Ծերք փափկացեալք մանկանային յառոցդ տիս՝  
 Խօսեաց ՚ի ստուերս հարեալք զիւրեանց տասնաղիս .  
 Մատաղ կուսանք , շուշանք ՚ի խաղս առուակաց ,  
 Բնդ բլուրս ՚ի կայթ վազս առնուեին խեղազգեաց .  
 Եին անուշտի ծաւալ ՚ի կէտս համբուրից .  
 Եւ սիրոք ուժգին տրոփեալք յաւիւն խանդալից .

Յայնժամ ըռւսին նշալքդ խաղաղ ննջէին  
 Նարմանաղուկ յորրան ալեաց քառեկին ,  
 Գդուեալք մեղմիկ ՚ի գիրդ ծըղիս զեփիւռին՝  
 Որ յերէմին շնչէր բարձանց հեղագին .  
 Զըդնըր թախից , զդնըր ինչ հոգ եւ աղէտ ,  
 Համայն իննծիղ ու երջանկութիւն բերկաւէտ :

Երկիր՝ որ նախ յաղու քընար ոսկեծզի  
 Զնախաստեղիցն հնչեաց հարմներդ հրաշտի ,  
 Երկնադաշնակ նուադաց ՚ի ծայն օրտաթունդ  
 Գոռ գիւցաղանց հանէր բանակս քաջագունդ ,  
 Յամուխաղաց Արարատայն վէհ բարձանց  
 Զդիշերադէմն վանել հրոսակ թշնամեաց .  
 Յարի արանց անկեալ նետից դիտապաստ՝  
 Ի բլուրս Հոյոց ննջէր հինից մանու երաստ . . . .  
 Ո՛չ , սրբազն բըմուքք , խորանք անշարժուն ,  
 Որ զայգն ողջոն քափորք խնկովք ակաղծուն՝  
 Եւ ՚ի տուընջեան կորդվք լեւալ ՚ի նարդէս ,  
 Ոյր ՚ի զրախտին վիթթէր մերթ զարմն ՚ի պարտէղ .  
 Զիարդ թաթաւք յարեանց կարմիր ճապաղիս՝  
 Բիւրս ՚ի զրամէն տեսիք Հոյկայ քաջարիս ,  
 Ի սէր կրօնի եւ ՚ի սպարձանս Հոյրենեաց  
 Դիամաւալ խաղալ ՚ի խաղմ մահազգեաց ,  
 Երբ ըղծաղիկ այդուն վառեալ գեղաթօր ,  
 Զոր ՚ի ծղօտէն կորէ մանդաղ սայրասուր . . . .

Ո՛հ , ննջէցէր խաղաղ մարտիկք աննըմունք ,  
 Ա՛լ իմ լերանց դուք հերապանծ առխւճունք .  
 Վասն Հայրենեաց մեռեալք՝ ցանկէտն յաւիտեան .

Ապրեռը դուք ընդ վեհ զարմին Հայութեան .  
Էղձեղ յաւէտ երկին լացցէ բազմոշեայն ,  
Եաղն մարգարտեայ որ ծուալի գիշերայն ,  
Ուխը ՚ի Մասեաց գլեալ կողից բիւրեղեաց ,  
Յործանապատայտ սահանք ալեաց Երասմիս՝  
Էղձեղ ծովուն կապոյտ կոհակը բեկանուատ  
Մեծահառաչ մանջմամբ ընդ ժայռ եւ ընդ խութ ,  
Էղձեղ սօսեաց սօսաւիւնք՝ շունչ գիշերին ,  
Էղձեղ ծաղկաւնք , ըզձեղ սըզիսք , զձեղ արփին . . . .

**Ա.** յսպէս լուսին անքուն աշօք դու վկայ  
Կացեր չքնաղ բաստիս յեթեր լուսակայ ,  
Տեսեր զերկիրս կանաչ օմոց ծաղիչնկար ,  
Եւ ՚ի վերց զերկին՝ կապոյտ տաղաւար ,  
Ուր զանուշակն ըմպեալ զագոյն մատրուակ ,  
Հարսունք ծաղկեալք յԵդէմավոյրն կենսունակ ,  
Ի թոթուակ աղիս քնարաց գողթանաց՝  
Պար կազմեին պսակ ՚ի գլուխս մորգարտեաց :  
**Ա. յլ** արդ դարձիր Հայեաց լուսին ոսկեծամ ,  
Հայեաց յաւերս եւ ՚ի շըրիմն անխընամ ,  
Իցէ՞ այս վայրն ուր փառք կեցին ընդ բիւր դարս ,  
Ուր դիւցազանց ես փայլէի քաջ յարարս  
Աւալ բըռունք աւերեցին հիմն ՚ի վեր  
Զանդրանկագեղն յաշխարհս , զերկիր մաննաբեր .  
Եւ Հայաստան իբրեւ ըդհարսն անտերունչ  
Փառ օք իւրովիք սուզի յաւերս մահաշունչ :

**Փայլակն** այն ո՛հ , երջանկութեան ոսկեծիր՝  
Էր արշալցան իմոց կենաց վարդասիխու ,  
Որ ՚ի քթթել ական էտո ըզլախճան ,  
Էղձիրանին մերկեալ յանձնէն պատմուճան՝  
Փոթորկածին յամկոց դումար բարդ ՚ի բարդ  
Ցեթերական ծովուն ալիս լուսազարդ :  
Եւ իմ որդիք բնակալընունդք աշխարհիս ,  
Ի Հայրենեաց նշտեհք՝ լըքին ըղմասիս ,  
Որոց մնչեւնք աղիոզըմ հեծութեանց  
Ընդ վայր բաղիսեն զօտարին սիրտ անթափանց .  
Ընդ վայր եւ զիմ յուզեն աղիս ցաւագին՝  
Վիրաց նոցին գտանել գարման կենսածին ,  
Աւալ ինձ մօրս ծնողի որդւոց սիրասուն՝  
Որոց աշխունք ցանդ նըւազին ՚ի լուսցն . . . . .

Ո՛հ , դադարեաց յողոցդ մայրինկ իմ անոց ,  
Ո՛վ դու սրախս իմ խանդավառ միակ յուշ ,  
Փոքր միւս եւս եւ հեկեկանքդ ողբամնունչ  
Լափէղ կիղմամբ ծախեալ սպառեն զիմ ըզունչ .

Պիշտ աղէ՛ս պիշտ ընդ մարդ մըափց արեւուն ,  
Տեսանիցէն անդ լոյս փայլեալ շողողուն ,  
Մագեաց անդրէն նոր արշալցս Հայութեան ,  
Լուսոյն ծրիայ զրօշակ յայերս ՚ի ծածան ,  
Յոյր նըշուլց փախսնուն ճիւազք գիշերին ,  
Աւելք իմաստից առաստացեալք զեղանին :

Պնդեաց ասրա իբր առնազէն քաջ ասպետ ,  
Զի ընդ խաւար կոյ մարտնչել քեղ յաւէտ :

Ա. Ե. Կարապետեան

Կ. Պօլսեցի

Ալլ . Ժառա . Վարժարանի :

## ԽՈՐՀՈՒՐԴ ՓԲԿԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ

Ինչու Երրորդութեան խորհուրդն  
կը պարունակէ իւր մէջ բնազանցական  
և անիմանալի գաղտնիք , նոյնպէս եւ  
Փրկարժութեան կը բովանդակէ մար-  
դու սքանչելիքներն , իւր վախճանական  
նպատակի և իւր սրտի և հոգւոյ նը-  
կարագրութիւնն : Եթէ նուրբ մտա-  
ծութեամբ նկատեմք , զորմանօք սիր-  
տի տեսնեմք որ սոյն երկու խորհրդոյ  
մէջ ծածկուած են Աստուծոյ սկզբնա-  
կան դիտաւորութիւնքն և տիեզերաց  
կազմակերպութիւնն : Երրորդութեան  
փառաց առջեւ կը յայսնուի մէր փո-  
քրկութիւնն , կը ստորնանայ մէր իմա-  
ցականութիւնը և բնաշնչ կը լինիք  
մէք . Բայց սրտագրաւ փրկարժու-  
թիւնն , որոյ խորհուրդն գերագոյն և ս-  
է , չթողուր զմեզ ընդ երկար շմանալ  
և սքանչանալ Երրորդութեան գաղտ-  
նեաց վերայ , այլ արտասուօք կը լեցը-  
նէ մէր աչքերն եւ կ'ուղղէ զանոնք  
առ վայր մի խաչ վայր :

Սան խորհրդէն կը ծնի սկզբնական  
մեղաց պատմութիւնն , որ յայտնապէս

կը ցուցնէ մարդոյ բնութիւնն : Եթէ  
չընդունիք սոյն մեղաց ստուգութիւ-  
նը , որ արդէն բոլոր ազգաց աւան-  
դութեամբք հաստատուած է , ան-  
թափանցելի մժութիւն մի կը շըա-  
պատէ զմեզ և շատ գաղտնիք և խոր-  
հուրդներ , շատ պատահմունք և երե-  
ւոյթներ անմեկնելի կը մնան . Ի՞նչ  
բացատրութիւն կարեմք տալ մարդոց  
գէս առ չարն ունեցած միտման , որ  
միշտ կը հակառակի առ բարին եղած  
յօժարութեան և ձայնին թէ՝ « Ան-  
ք առաքինութեան և բարութեան հա-  
մար ստեղծուած եմք ո : Ի՞նչպէս կա-  
րելի է բացատրել Մարդոյ թշուառու-  
թեան արժանաւորութիւննը , նորա ա-  
ռատահոս քրտունքը , որք մեծամեծ  
ակօններ կ'արդասաւորեն , յորդ ար-  
տասուքն , բաղմաթիւ վկանը , ար-  
դարոց կրած դժբաղդութիւնները , չու-  
րագործին յաղթանակները և անպա-  
տուհաս յաջողութիւններն . Ի՞նչպէս  
կարելի է պարզել եւ մեկնել ասոնք  
առանց նախնական անկումն ընդունե-